

本初子城之北有二池，東名之曰「龍虎」，西名之曰「應龍」。

## Ա Խ Թ Ե Ր Ա Ր Դ Ի Տ Ա Ր Բ

ՀՐԱՄԱՆԱԴՐ ՈՒՐԱՐԾ ՏԻ ՀԱԿՏԵՄԲԵՐԻ 1847

ଓଡ଼ିଆ ୨୨୭

## אַלְפָנִים

Կոստանդնուպօլիս, 28 Հոկտեմբերի:

Արտաքին քաղաքականութեան վերաբերեալ  
պահանջման մեջ չկայ առայժմ՝ բաց ՚ի Յու-  
նաստանի վէճէն, որ թէ պէտե միևնույն վիճակի  
մը կը տնուի միշտ, ոյսու ամենայնիւ երկրա-  
յութիւն չկայ թէ հէլլենական կառավարութիւ-  
նը պիտի պարտաւորի վերջապէս ներսութիւն  
խնդրել Խարձագոյն Դանէն իւզ գեսակնին  
եղած նախատանացը համար Վթէնքի արքունի  
խրառու հանդ էսին մէջ։ Յունաստանի խորհրդ  
քարանը այս իրաւացի խոնարհութիւնը ընելու  
համար՝ դաշնակից հինգ մեծ տէրութեանց յայ-  
տարակական թուզիք մը խրկեց, որով ջանէք կընէ-  
իւր ընթացքը արդարացընելու այս գիտուածին  
մը։ Ելև Օթոն թագավորը յատուկ նամակաւ-  
ու աղուչեց Ուռուսաց վեհափառ Կայուր, որ բարե-  
հաճի միջնօրդութիւն ընելու այս գործին մէջ  
բայց Եւրոպայի տէրութիւնները խիզեանէ ան-  
ոփ իրենց կարծիքը յայտնած են, և օսմանեան  
տէրութեան անժխտելի իրաւունքը ճանաչելու-  
այս վեճին վրայ՝ յորդարեցին Յունաստանի կառա-  
վարութիւնը, որպէս առանց ժամանակ անցնել-  
լու բարեկամորեն լըմբնցընէ այս գմբաղդ գործը-  
ուստի յիշեալ տէրութիւնները անտարակոյս հի-  
մա ալ միենայն պատասխանը պիտի տան Վթէնքի  
խորհրդ արանին նոր յայտարարութեանը։

կայսերական հրովարտակաւ հետևեալ փոքր  
խռըիւնները՝ ի գործ դրուեցան :

Միշիմիրան թասուն փաշան՝ Մարտիկ կուտակաւ պատահան է առաջանալ մասն վահանանակ | Հուսուց փ փաշային, որտեղ

գեռ նոր պաշտօն մը չոքու եցաւ.

Միտիլլի կուսակալ թոմիթ վաշան՝ իւր պաշտօնին հրաժարուելու խնդիրը մատուցանելով,  
երկրագործութեան ժաղացն անդամ կարգեցաւ  
Կոմիտի մաքսապետ Ապուի Քատիր աղային Մի-

Դիմիրանի աստիճան չորհուեցաւ :

Համարակալութեան առ առ գուշակութեան առ առ պատշաճութեան առ առ յանձնուեցաւ ։

Դամասկոսի վազեմի համարակալ Ալեհ պէլը՝  
Միտիլիի կղզին կուսակալանուանեցաւ Խաչքարականի առ առ ։

Արքունի հրամանաւ Պրուսայի մեջ զիմուորական նախապատրաստական դպրոց մը հաստատուեցաւ , որուն վերատեսչողութիւնը գնդապետի փախանորդ Մուսթաֆա առէլին յանձնուեցաւ , և այս բարեպատեհ առթիւ գնդապետի աստիճանն չնորհուեցաւ անոր :

— Դզմիրի կանոնաւոր զօրուց նախորդ հրամանաւոար Մահմետ փաշան՝ կայսերական պահապան՝

զօրաց ժամանակ գահերեց աստվածացաւ ։  
Այսոյս 15ին ըրեքշաբթի ի շիներ ահագին հրդեհ  
մը պատահեցաւ Իւսկիւ տարի (Խաստանդնու սղոլիս)  
կայսերական զօրաց փառաշխն ձմերանոցին մէջ  
ուրտեղ վառողի պահարան մը ըլլալով անմիջապէ ս  
սոսկալի շառացին պատճառեց , և կրակը սաստիկի  
կատղեցաւ մանաւանդ որ հովի ալլիկատ բռնու-  
թեամբ կը փչէր . վերջապէս աշամին կողմէն եկած  
օգնութիւնները չերցան արդիւլու հրդեհին բռու-  
նութիւնը որ բանի մը ժամու մէջ հրց ձարակի

Ըրաւ զյիշնալ մեծաշուք շինուածքը : Աբհաստա

ըենեաց սիրալ վասուած այս աշխայժ սրտերուն  
թափանցել լովլ յաբութեան ձայներ կըդարդան  
հայրենի աւերակներուն մմիւրոյն տակին , մ.թ.  
նախահարց ոսկրներուն , որոնց գամբարան կեցած  
է ընդարձակ տշապհ մը , արձանազրութիւններին  
է ահա այս հայրենասէր ոգիները . ներկայ  
և աստղայ գարերն ալ անոնց ժամանակակա-  
դրութիւնը են : Բայց ինչպէս որ բնութեան մէջը  
մետաղները մէկզմէկ բռնողը ձգողական զօրու-  
թիւնն է , նայնպէս հայրենի ոգին մեր սրախն հետ  
անլուծանելի պահողը՝ զիսութեան լուսոյ շառաց-  
վաները են , սրովհետեւ անոր պակսելուն համար  
է որ , հայրենեաց վուեմ յիշատակութիւնները  
վերցան , աւրուեցան , յափշտակեցան մեր խելքէն  
ալ , քաջութենէն ալ՝ մեր ոգււոյն վրայ տիրողայն  
վեհազանց օրինակները , անոր պակսելուն համար  
է որ , գագրեցաւ հայրենասէր ոգին , ծանրացաւ  
այն ումանց գրիշներուն ծայրը , թեթեցաւ ոմանց  
միայն շրմունքներուն վրայ . հայրենի կարեկից  
սէրը քարացաւ , և երկարաւակութեան ոգին տիրապետեց  
անարի սրտերուն , կաթեցուց այն՝ ար-  
րինախանճ աչքերէն անկամ՝ արտասուաց կա-  
թիւներ . հայրենի սիրով տոչորոշ սիրտերը հայրեն  
եաց սրտէն հեռու բարախեցին՝ ցաւոց երկար  
հառաջանքներով . հայրենի վաստաւորութեանի

տեն թէ այս գմբաղդ դիպուածին պատճառած  
վիսար 5-6 միլիոն զուրուցի կըհասնի .

— Եւ լազանիայէն եկած լուրերը կըծանուցանեն .  
թէ ապրումքու թիւնը գրեցէ բալորովին վերջա-  
ցած է , և բարեկարգութիւնը ու . ապահովու-  
թիւնը վերստին հասուասուելու լրայ են յիշեալ  
ընդարձակ երկրին մէջ :

ականատես եղաղանդայ լուները անդամ գուցէ  
չնեայիցին չերմաջեմ արտաստըներ :

Վւաղ քեզի Հայաստան աշխարհ՝ մեր ծննդեան  
սիրելի մայրը . աւազ, ուր գանձամ քեզի՝ Ճշմարիտ  
սիրակ վառուած Ամբատներու վշտահար սրտեր .  
ուր են քու յարդած ու պաշտած վեհադի սղի  
ները . արդեօք մրրիկէ յափշտակուած ծաղկիկի  
պէս թումեցան . կըմինուեմ, բայց վայ ինծի  
ուր գանձամ Ճշմարիտ հայրենասէրներ, դուն քու  
առանձնութեանդ մէջ քու ցաւերդ թափած  
տեղդ զթութեան շարժող խիստ քիչ կըդժնամ :  
Դնան՝ սիրելի հայրենիք անմահ բնութեան պատ  
րաստած զեզեցկութեան աղբիւրին և իմաստու-  
թեան որտին մէջ քու անպալտելի սիրովդ սնու-  
ցած վեհազն առաքինիներ ցոյց կուտայիր. այժմ՝  
կըպտրոցընեմաչքերս քու երկիրներուդ անբաւ .  
տարսածութեանը մէջ, ու չեմ կրնար տեսնել  
այդքան հրաշալեացդ պատճառ եղող ժողովրդիդ  
յիշատակները, չեմ կրնար շնչել քու սիրովդ ե-  
փող սրտերուն ցաւերը սփոփիչ բաղցրիկ գեփիւռ  
մը : Օքեզ սպառող բաղդը երկրագունախն որ  
կողմը քու օրերդ կանցունէ արդեօք . Ե՞րբ քու  
վեմ Ճակտիդ վրայէն տղիսութեան խաւարը  
փարատելով՝ իմաստութեան լուսոյ շառաւիզնե-  
րով պիտի պայծառանայ :

գրութեան վրայօք, և հասարակօրէն ամէնքն ալքաջ պատասխաններ տալով իրենց եղած հարց-մանցը, բոլոր ունկնդիրները խիստ գոհ եղան անոնց յառաջադիմութէնէն և բարեկրթութէնէն. Նմանապէս ձայնաւորի աշակերտները հանդիսականաց սիրտը զմայլեցուցին՝ իրենց ներդաշնակաւոր վայելուչերգելով. որոնց համար կըպարտաւորիմք չնորհակալ ըլլալ ձայնաւորի դառտուուպատուելի պարոն Ալքբասանին: Այս օրուան այսինքն ամսոյս 12ին հարցաքննութեան վերջը՝ յառաջադէմ աշակերտաց մըցանակներ և արժանաւոր գըքեր պարգևեցան ամենապատիւ սրբազնն Պատրիարքին ձեռօքը. որ իւր սովորական ազգասիրութեամբը աղդու և չերմեռանդ ատենաբանութիւն մը ընելով՝ բաջալերեց զանոնք յարատեւել իրենց ուսութիսասիրական արգասաւոր աշխատութեանցը մէջ, և օրհնելով նկերութեան վերատեսուչ մեծապատիւ Խան աղան Շիշմիշեան և արժանայարդ հոգաբարձու աղաները, բարեջան վարժապետները և ուսուցիչները, և ամէնէն ալ չնորհակալ ըլլալով հսյրաբար՝ կնքեց իւր պատուական ատենախօսութիւնը: Արդ՝ որովհետեւ մէկ օրուան մէջ անհնար էր որ լըմինհայ բոլոր աշակերտաց հարցաքննութիւնը, վասնորոյ հետեւալ կիրակին, այսինքն հոկտեմբերի 19ին՝ վերըստին գումարուեցաւ ժողովը վերսյիշեալ եկեղեցին մէջ, և մնացեալ աշակերտները քննուեցան հայկաբանութեան երրորդ և չորրորդ մասին վրայօք. որոնց դասասուէ է արժանապատիւ Ըրապեան Մանուկ վարժապետը: Յետ այնորիկ մկան գաղղիարէն լեզուին հարցաքննութիւնը. որուն դասասուէ է արժանայարդ Աօֆիտլցեան պարոն Վնտօնը, որ և գաղղիարէն ճառ մը խօսեցաւ: Վերջապէս թուաբանութեան ոկրանց վրայօք ալ հարցաքննութիւն ըլլալով, հանդէսը կատարեցաւ, և առաջին մըցանակի արժանաւոր յառաջադէմն տղայոց վկայական տրուեցաւ. իսկ երկրորդ մըցանակի արժանաւորաց ալ յառաջադիմութեան տոմակներ չնորհուեցան: Եհաւասմիկ վկայական առնողաշակերտաց անուանքը, զբոնք արժան Համարեցանք հրատարակելու նախանձաւորութեան գրդիու մը տալու համար. Պարոնսայք

Բայց արդոյ հայրենակի՞ցը իմ, վսէ մախոհ  
տե՛արք իմ և հարք, բաղդին մեզի տնօրինած  
չարաշար թշուառութեանը մէջ ահա երանաւէտ  
նոր բաղդ մը ծագող արշալյսներ . մէկ կողմէն  
այժմեան մեծազօր օսմանեան տէրութեան Այուլ-  
թան Կարտիւլ Մէջիտ գորովագութ օդ ոստափառ  
նմքնակալին հպատակ վիճակելիս , միւս կողմէն  
ամենապատիւ սրբազն Պատրիարք մեր՝ տէր  
Մատթէոս արքեպիսկոպոսի նման հոգեւոր հայրէ  
մը առաջնորդըլիելիս . որոց ինդրեսցուք ՚ի  
տեառնէ զնորհս երկայնակեցութեան միաբերան  
գոչելով, կեցցէ յամսյր ամս բարեգութ ինքնաւ  
կալ Այուլթան Կարտիւլ Մէջիտ արքայ . կեցցէ  
աղդամէր սրբադան Պատրիարք մեր տէր Մատթէոս  
արքեպիսկոպոս : Ուրեմն մեզի աւքաջադի  
պութիւն մըն է այս , մարդկային աղդին համար  
սպահուած գերակայ աղբիւրին մօտենաւլ . չննայել  
զմեղ՝ ղանիկա ձեռք ձգելու համսր հարկաւոր  
միջոցներէն , աճեցունել մեր սրտին մէջ այն աս  
տուած ային զգացումը , որ մազնիսուլ շփուած եր-  
կաթը իրեն քաշող բեւեռին պէս՝ զմեզաղդամէր  
րութեան և միաբանութեան կրթելադրէ :

Հայրենակիցը իմ, ամենայն չերժեռանդութեան հետեւ կետելինք այս քրիստոնէալայցը լ միաբանութեան շաւզացը. թողարկի մեր վրայ իմաստու-

Գարեգին Աւետիսեան, Աերովքէ Կարապէտեան  
Գաբրիէլ Գէորգեան, Յարութիւն Սամիկեան  
Յարութիւն մահտեսի Խտըրեան, Գարեգին Փա  
փազէան; Յարութիւն Զաքարեան, Պէտրո  
Այտեփանսեան, Գրիգոր մահտեսի Խտըրեան, Յա  
րութիւն Յակոբիկեան, Պօղոս Գալստեան, Խա  
չատուր տէր Մնդրէասեան, Մարգիս Գէորգեան  
Աւետիս Յակոբեան, Այտեփան Ծագւորեան. ընդ  
ամէնը տասնեւհինգ աշակերտք, որոնք իրենց ուռ  
մանց մէջ քաջ ըլլալնուն համար վկայական տուա  
ցան: Արդ՝ կը մնայ մեղ մէկ պարտաւորութիւն  
մը ևս կատարել. մեր մտերիմ երախտագիտու  
թիւնը լրագրիս միջոցաւը մատուցանելով՝ իշմիշ  
եան մէծաշուք՝ Խան աղային՝ լիշեալ դպրատան  
բարեկարգ յառաջադիմութեանը համար. որուն  
վերատեսչութեան պաշտօնը բարենախանձ ե  
ռանդ ով մը ՚ի գործ կը դնէ. արժան կը համարիմք  
նաև գովութեամբ յիշատակել տէր Յօհաննէս  
գիտնական և բարեկրօն քահանային բարեջան  
տնօրէնութիւնները, հայկաբանութեան գասա  
տու պատուելի Պօղոս վարժապետին ջերմեռանդ  
ջանքը, նմանապէս գեղեցիկագրութեան ուսուցիչ  
պարոն Աւետիսին յօժարամիտ աշխատութիւնը:

卷之三十一

ԱՆԳԼԻԱ · Հանրաք Յ հոկտեմբերի : ՎՐԵՄՊՐԱԿԱՆ  
Ճախորդութիւնները դժբաղդութեամբ միշտ կը-  
շարունակուին , և անանիութեան դիպուածները  
ամէն տեղ տարածուելու վրայ են : Վիվերութի-  
արքունական դրամանոցը (պանքա) նեղը մնալով  
պարտաւորեցաւ իւր հասուցումները ՚ի կախ  
թուլտալու , և այս լուրը խիստ մեծ ազդեցու-  
թիւն մը պատճառեց հասարակութեան վրայ .  
յիշեալ քաղաքը քանի մը ուրիշ մնանկութիւններ  
ևս պատահէցան : Վիզվոժայի մէջ ևս առետրա-  
կան ձախորդութեանց ներդորութիւնը սկսաւ  
յառաջանալու . անցոն ամօնու ցէն մինչև շներորդ  
օրը՝ 36 մնանիութիւններ կընշանակէ Շախմարուր-  
կն լըագիրը : Շատ տարբիններէ ՚ի վեր այսպիսի  
բաղմաթիւ դժբաղդութիւններ տեսնուած չէին:

մէկը՝ անսուրակիցս երկաթթէ ճանապարհաց համար եղած չափաղանց ծախքն է . ասիկա սոսկալի անդունդ մին է , ուրտեղ սպառեցան և կըսպա ոին ահազին գումարներ դրամնց . որոնք խիստ հարկաւոր են առևտրական գործառնութեանց յաջողութեանը և արուեստակերտուածոց յառաջ ջամփիմութեանը համար : Ենդ վետական լրագիր մը կըհրատարակէ , թէ երկաթթէ ճանապարհաց համար հաստատուած ընկերութիւններուն բաժանորդները մինչեւ ցայսօր արդէն 110 միլիոն լիուա սթէրլինա վճարած են՝ բաց ՚ի 30 միլիոն լիուա սթէրլինայէն որ յիշեալ ընկերութիւնները պատաւորեցան փոխ առնելու . այլև բաժանորդները իրենց պայմանագրութեանցը համեմատ առկաւին 100 միլիոն լիուա սթէրլինա պիտի վճարեն ։ Նոկտեմբերի ամսոյն ծախուցը համար 3 միլիոն 600 հարար լիուա սթէրլինա վճարուեցաւ : Եյս հաշեով Մեծին Շրիգանից մէջ շնուելու վրայ եղած երկաթթէ ճանապարհները 240 միլիոն լիուա սթէրլինա պիտի արժեն . այսինքն 26.400 միլիոն օնմանեան դուրուց :

Թագաւորական հրովարտակաւ որոշուեցաւ որ  
Ենդղիսյագին պատգամաւորաց խորհրդարանը  
հսկած մը երի Յին բացուի :

ԳԱՐԴԻԱ. Փարիզ, 9 հոկտեմբերի . Կինցաղագէտ  
երևելի անձանց ուշաղ ըստ թիւնը մասնաւորապէս  
Օու ից ցէրիի գործոց վրայօք զարդեալէ. ուրտեղ  
ըստ երև մանեց քաղաքական պատերազմը պիտի  
չուշաննայ բորբոքուելու :

— Յայտնի է որ՝ Նաբոլէսն կայսեր ընտանիքը և  
ազգականները 1816էն ի վեր Դաղղւայէն սպառ  
սուած են . . ուրտեղ չեն կրնար ուժք կոփնելու .  
բայց այժմ կըհատատեն թէ կառավարութիւնը  
որոշած է նոյն արգելական հրովարտակը խափա  
նելու . . որով Նաբոլէսն կայսեր բոլոր ազգական  
ները աղաս պիտի ըլլան այսուհետեւ իրենց հայ  
րենիքը դառնալու : Հիմակուհիմա Ճեկոմ Պր  
նաբարթէին, (որ ժամանակաւ) եստիալայի թա  
գաւոր էր,) և իւր իշխանազուն որդւայն Նաբո  
լէսն Պրինաքարթէին, իրենց խնդրոյն համեմա  
Հրաման տրուեցաւ Դաղղւա մօնելու , և արդ էն  
քանի մը օր կայ, որ Փարիզ կրգտնուին :

թիւնը . որովհետեւ մեր կեանքը , մեր գոյութիւնը ,  
մեր աղահողութիւնն ալ անոր մէջն է . անիիկա  
անանիկ քաղցրիկ կիրք մըն է , որ ժամանակ անցնել-  
լով կիւնդանութիւնն կըստանայ , առանց հասնելու-  
կըտաքցընէ , հոգւ ոյ անխուզով զգացմունքներ կը-  
ներգործէ , տղոց մատաղտարինները կըպարդարէ ,  
կատարեալ հասակը ախորժելի կընէ , ծերութեան  
վիշտը կըթեթեցընէ , վերջապէս ամէն հատակի  
համար ալ տրտութիւնները կըփարատէ , ցաւերը  
կընփորիէ , նեղութիւնները կըհեռացընէ և մեծա-  
մեծ գործոց տարժանելի հոգերը կըթեթեցընէ :  
Հայրենակալիցը իմ , ճշմարիտ հայրենասիրու-  
թեամբ ազգասիրական միաբանութիւնը հաստա-  
տուն պահող աստուածային իմաստութիւնը որը  
տերնուոդ մէջ զօրացուցէք . որով իմ աստուերս ալ  
անոր իհառաւոր ասպարէզին մէջ զձեղտենելով  
յաւիտեան ուրախանայ իւր մոխրօյն տակը :

Ուրեմն գուք որ ունկնդիր էք , ուստումնակէ՛ր  
պատանիններ , ահա ձեր առջին ասպարէզմը կը-  
բացուի . ուրտեղձեր աշխատութեան արդիւնք-  
ներով պիտի պահուի ձեր երիտասարդութիւնը  
որնոր աշխատութեամբ իւր առժանի ոռհ մտ նուի

ուստի աշխատութեամբ լիր արժանի զի՞չ սը սուր լած էք գիտութեան սիրյն , և կամաւոր գերութեան մը մէջ դրած էք տգիտութեան դէմ յաղթական գլնք ո՞ր պատրաստերու համար . Պիտի

տութիւնը սկիսի զարդացընէ հայկագոնց բնական  
տաղանդները . անիկա ակներեւ պիտի ցուցոնէ  
այն ճշմարտութիւնը , թէ երջանիութիւնը՝ սիրելի  
տռաքինութիւնը լուսաւորով զիտութեան տռ-  
ձարին մէջն է . փառաց պայծառութեան մէջալ ,  
անշուր ու խաղաղ կեանիքի մէջ ալ կրնանք վայե-  
լէլ անոր գեղեցկութիւնները , յօժմ՝ արդասա-  
բեր տշնան մէջ ոսկեգոյն պառուզները՝ ինչպէս որ  
այդեկութներուն կառաքին կը յանձնուի նէջ , դաք  
ալ այսօր , սիրելի ուսանողք , քամեցիէք ձեր ար-  
դասուոր ողկոցները , քամեցիէք ձեր երջանիք ըմ-  
պելին՝ սրտի արբեցութեամբ լցուն այս սովե-  
գոյն բաժակներուն մէջ . յագեցուցիէք աղին  
հանդիսականաց ազգամիտական խզերը՝ ձեր միա-  
մեայ աշխատութեան արդիւնքներավը . մի՛ փշ-  
տիք բնաւա՝ սխալելու երկիւղը սպահէլով սրտեր-  
նուդ մէջ , ահա՛ ձեզի խրախոյս են այս արգոյ  
հանդիսականաց հայրենասէր սրտերը , թողլ բա-  
ջաներութիւն ըլլայ այս սրբառուն հարց բարե-  
մազթութիւնները . սրտապինդ հանդիսացիք այս  
փառաւոր աստվարիդիս մէջ , օրով պասկուի ձեր  
սիրելի աշխատութիւնը՝ պատուայ ու փառաց մըր-  
ցանակներով :

լր ըսդ ամսով 1000—1200 հոգի այս օրերս փորձ որձեցին յիշեալ բաղբին պահապան զօրացը այս յարձակուելու ։ բայց գաղղիացիները արէն լուր տուած ըլլալով՝ բաջաբար դէմ դրէն շնամեացը և վանտեցին զանոնիք՝ առանց մէծ առ մը ըլլալու երկու կողմին տլ։ Մարտգոյէն բեկէլի լուր մը չկայ. Վատեւէ լ-Վատեիրը կըշառնակէ միշտ իւր պատերազմը յիշեալ երկրին պատր դէմ. բայց պաշխէի իւր մը գեռ չեղաւ։

Առաջին մատրիուս է Տաղակալութերի ։ Ծամբկալութերի ։ Ծամբկալատակը լայպէլա թագուհին վերջապէտ հաշոտեցաւ քամու մասունքն է այս բարեկաջող լուրը մեծ բախութիւն պատճառեց հասարակութեանը ։ բոլոր սրտիւ կըցանկայ որպէսզի արքայական ակցաց այս միաբանութիւնը և սէցը երկարաւ ըլլայ՝ տէրութեան պատոյն և ազգին յաւ աջադիմութեանը համար ։ Ծամբուհին մայրը արիս՝ Քրիստինա թագուհին՝ իւր Ծակացին ամուսին դժուն հետ ամոսյ շին Մատրիս

Պատմութեան գալովլ։  
Վաթալոնիայի նոր ընդհանուր զօրսապետ Տան  
անուել առլա Քօնքապատրաստութիւն կըտես  
բաւական զօրքով յիշեալ նահանգին ապրու  
ամեաց լիսայ յարձակուելու .որոնք քանի մը ա  
ներ ՚ի մեջ առաջ առաջնական է առաջնական

ԶՈՒՄԱԳՅԵՐԻ : ՀԱՊԼՄԵԱԴԱՆԱՆ ԵՈԺԸ ՆԱ  
ԱՆԴԱՆԵՐԸ, ՊՐՈՆՔ ՄԵԽԵՐՆԻՆ ՄԻԹԱՌԱՆՈւԹԻՒՆ ԾՐԱԾ  
Ն ՀԵՂՈՒԵՏԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ Պ  
ՈՉՄԱՆԵցը դէմ գնել, կերսէի թէ պիտի ՄՊՐԵՍԱ  
ՈՐԻՆ ՎԵՐՋԱՎԵՍ ԱԼԻՉԵԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՎՃԻԱԸ  
Ի Պ-ՐԸ ԴՆԵԼ մԵԽԵՐՆԻՆ հԱՍՏԱՏՈւած այս մԱՍ  
ԱԿՈՐ գ. աՀԱՎԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՔՄԿԵՐՈՎ, և յԻՄՈՒՍԵԱՆ  
ԹՈՆԱԼՈՐԾՆԵՐԸ գուրա հԱՆԵԼՈՎ իրենց նահանգնե  
էն : ՀԱՍՏԱՐԱԿՈԲԷՆ չԿԱՐԾՈՒԻՐ թէ այս ՎՃԱԾՄ  
ԱՐԾԱԴՐՈՒԹԻՒՆԸ առանց պատերազմի և արխւ  
ահեղութեան ըլլայ քանդի յիտուսեան կրօնա  
որաց աղդեցութիւնը խիստ մեծ է հԱՊԼՄԵԱԴԱ  
ԱՆ նահանգաց մէջ :

Օլիշեալ զրօնական սրաբքատիթեամբ զրայք  
աղղիական լրագրի մը մէջ հետեւալծանօթուու  
թիւնները կընթեռնումք . որոնք ուշադրութեան  
որժանի են այս միջացիս մէջ . որ յիսուսեան կրօ-  
աւորաց պատճառաւ . քաղաքական սոսկալի պա-  
ռերալմ' մը բացուելու վրայ է Օուխցէրիի մէջ

“Փարիզի խորհրդարանը Դաղլիսյէն արտաքսեց  
ով յիսուսեան կրօնաւորները հրատարակեց իւր  
ճռովը որ ՚ի 6 օգոստոսի Ն. թ. 1782, թէ ա  
ռողջ ընկերութիւնը  
Անդունելի է ամէն տէրութեան մէջ որ բարեկարգ կոտա

արութիւն մը ունի, իբրև հակառակ բնական իրաւացոյ, վասարոց հոգեւորական և աշխարհական իշխանութեան, և որուն նպաստակը՝ կրօնական մասնաւոր միաբանութեան քօղմիլ ոչ թէ մուսանելէ մէկ կարգ մը, որ անկեղծութեամբ մի միայն աւետարական կատարելութեանը կը ցանկայ, բայց առաւելապես բազական ընկերութիւն մը հասաւառելէ, որուն եռութիւնը կը կիսայ, ոյ հանուպացզորդական գործունէութեան մը մէջ ճեռք բերելու ամսոր ամէն կերպ ուղղակի և անուղղակի, ծածուկ և հրապարական միջնարդարութ՝ նախ ինքնիշխան անկախութիւն մը, և յաջորդարար օրինաւոր իշխանութիւնը յափշտակելու:

իայէն , Խորթուկալէն և Վաքովի տէրութենէն  
Յամին 1816 Ուստի Վաքովանդը կայսրը յատուկ  
գովարտակաւ մը իւր տէրութենէն արտաքսեց  
անոնք : Գաղղիս պաշտօնէից խորհրդարանը  
ամիեց երեք տարի առաջ պարտաւորեցաւ Ճայ  
աչելու . թէ յիսուսեան միաբանութիւնը ներ  
ական է օրինագիր կարողութեան , և խոստացաւ  
ողդային պատգամաւորաց ժողովցն , թէ պէտք է  
ը օրէնքը յազմական ըլլաց : Ուստի Հելուետ  
ան գանձագութեան ընդհանուր խորհրդարա  
ը Օուից ցերիէն արտաքսել ու զելալ յիսուսեան  
քօնաւորները , ուրիշ բան ընկեր . բայց միայն  
յիշեալ զանազան կառավարութեանց խոհեմ ըն  
թացքին կըհետեւ ի խաղաղութիւնը և հանդար  
ութիւնը Հելուետիայի ժողովրդոց մէջ հաստա  
ռուն պահելու համար” :

Լուբայի դուքսը մեպտեմբերի 23ին ինքնայօն ժար կամբք և օրինաւոր կերպիւ հրաժարուելով իւր իշխանութենէն, նոյն դքսութիւնը միաւորեցաւ Դուքանայի մեծ դքսութեանը հետ և այս առթիւս ուրախական հանդէսներ եղան Ջիորէնց ցա մայրաքաղաքը :

Սարգինիայի տէրութեան պաշտօնէից մէջմաս  
հական փոփոխութիւն մը եղաւ . պարզնայք տը  
Ա իրամարինա և տեղա Մարկէրիթմա իրենց պաշ-  
տօններէն հրաժարուեցան . որոնց փոխարէն պա-  
րոն Պրօյլիա պատերազմի պաշտօննեայ անուաննե-  
ցաւ , և Ան-Մարինօ ասպետը արտաքին գոր-  
ծոց պաշտօննեայ : Նաբոլիէն եկած լուրերը թէ-  
պէտե ըստ մեծի մասին հակասական են , այսու-  
ամենայնիւ կերեւի թէ խռովութիւնները և ան-  
կարդութիւնները դադրած են ըստ որումկառա-  
վարութիւնը առանց ժամանակ անցընելու ասա-  
տիկ և խիստ զգուշաւոր միջոցներ ՚ի գործ դրաւ  
ապստամբական ոգին անմիջապէս զսպելու համար :

## Հմիւռնիա , ՅԱ հոկտեմբերի :

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հաւատոտի լրսրերնիս կըծանուցանեն, թէ ամսոյս  
12էն մինչև 28՝ ինը հոգի հիւանդ ացեր են այս  
ախտիւ. որոնցըմէ միայն չորս հոգի մեռեր են :  
Խնջպէս որ կըտեանուի, յիշեալ մայրաքաղաքին մէջ  
եղած քօլուան իսկսա տկար է բնութեամբ, և իւր  
հարուածները մահաքէր չեն ըստ մեծի մասին .  
մանաւանդ եթէ հիւանդին աղէկ ինսամտարուի  
առանց ժամանակ անցնելու :

Համագույս առաջնորդութեամ ժամանվը որոշեց որ  
Կոստանդնուպոլիսէն շոգենաւերուի Եկող Ճանա-  
պարհորդները 8 օր մաքրանոցը մնան :

Պաղտատէն և Դրապիզոնէն եկած վերջի նա  
մակներէն կիմանանք, թէ չօլուան բոլորովին դա  
գարեր է յիշեալ քաղաքներուն. մէջ. նմանապէս  
անմոռ անձական ու հւաշարանքուու:

Դաշտում գլուխ է առաջարկ նաև ի հիմքություն ըստ ած, որուն մէջն է մօսիւ Հերմու երրորդ ծալապետը՝

ամսոյս 23ին ճամբայ ելաւ Աթէնք երթալու :  
—Մալթային կըգրեն թէ բարձրապատիւ Դպրա՞  
հիմ փաշան հսկաե մբերի 12ին իւր քառասնօրեայ  
զգուշութեան պայմանաժամը լըմնցընելով, նոյն  
օրը իշեալ Կոյզիին մարդանողէն Տէսչարի բուռած

գաղղիական շոգենաւը մտաւ Նաբողի երթալու .  
ուրտեղ Նորին Խարձրութիւնը քանի մը ամիս պի-  
տի մնայ իւր առողջութիւնը կազդուրելու համար :

Ղ ըադրիս նախընթաց թիւերուն մէջքանի մը  
անգամ պատեհութիւն ունեցանք յիշատակու-  
թիւն ընելու Մանիսայի Ըզդասէր Ծնկերութեան  
վրայօք . որուն համար հայկազուն երևելեաց և  
հասարակութեան նսղաստաւորութիւնները խընդ-  
րեցինք՝ յիշեցուցանելով անոնց նոյնքաղքինք բաղ-  
մաթիւ հայոց աղքատիկ և անօդնական վիճակը։  
Յիշեալ ընկերութիւնը, ինչպէս որ կըլսեմք, միշտ  
հաստատուն կըմնայ և կըյառաջադիմէ ողորմու-  
թեամբն Կատուծոյ . և մօտ օրերս Դզմիրի առաջ-  
նորդ՝ գերապատիս Պօղոս արքեպիսկոպոսն ալ Մա-  
նիսա գտնուելով, (որ իւր թեմերէն մէկնէ,) այս  
ընկերութեան հաշխւները քններ եւ զած արդիւն-  
քը ու ծախքը աշքէ անցնելով, ինքն ալքանի մը  
հարկաւոր բարեկարգութիւններ սահմաններ է :  
Դուստթեան և նշանակութեան՝ արժանին այնէ,  
որ Ըզդասէր Ծնկերութեան անդամոց և Մանի-  
սայի ազգային հագաբարձուաց մէջ մէկ նոր միա-  
ւանութեան և սիրոյ ապացոյցներ կըտեսնեմք .  
որոնց վրայ հիմնուած ընկերութիւն մը անտարա-  
կայս . օր ըստ օրէ պիտի ծաղկի : Յոյտնի է հաստ-  
ակութեանը, թէ Ըզդասէր Ծնկերութեան ար-  
դիւնքը բանտարկեալ խեղձերը սղատելու, և կա-  
զուու ու տնանկ գերդաստանաց օգնութիւն ընե-  
տ ծախք կըլսն առ այժմ :

ՎՀանափիկ յիշեալ ընկերութեան նոր ստորագրուող յարգի անձանց անուանքը :

## Պարոնայլը ,

Վարասայք ,		բաժին
Վընաւորեան Մատթէս աղաս <sup>(1)</sup>		10
ործակալ Անատոլուի ընկերութեան		
Տմիշկ Անդրէի , որ Անոնէմիշէ , ինքը		6
և իւր ձեռօքը . . . . .		
Խտեփան Մկրտիչ գերձակ Գալուտեան .		4
Տկրտիչ մահտեսի Ատեփան Եքիզեանց .		2
Լարապետ Հայրապետեան . . . . .		1
Ալպանտ Կարապետ Յակոբեան . . . . .		2
Խտեփան Արգիս տէր Խաչատրեան .		1
Խափրիչ Եղիա Յօհաննէս սեւան . . . . .		2
Դերձակ Խաչիկ Յօհան Կոբալեան . . . . .		1
Յակոբ Օաքար Գրքնալեան . . . . .		1
Խափրիչ Պօղոս Կարապետեան . . . . .		1
Դերձակ Կոստանդ Մանուկեան . . . . .		1
Յօհաննէս Յօհան Ջիշկեան . . . . .		2
Դահտեսի Դէորդ Լարապետ Զէնափէրճեան		2
Լարապետ Յօհաննէս Քոնեալեան . . . . .		1
Խաչապետ Հայոցեան . . . . .		1
Դահտեսի Մանուկ Ծաղկէտ Լորբալեան .		2
Երկաթագործ Ատեփան Խայեան . . . . .		1
Շլէզ Ատեփան Դէորդեան . . . . .		1
Համբարձում Օաքարիս Արզուեան . . . . .		1
Էսորդ Յովակիմ Տրկճըեան . . . . .		1
Յակոբ Ատեփան Ծաղկէտ Հորագլեան .		1
Հետիք մեծ Մարգարեան . . . . .		1
Ատեփան Մովսէս Կոզօրեան . . . . .		1
Հետիք Ատեփան Ծաղկէտ Հորագլեան .		1
Դահտեսի Յակոբ Արգիս Խանջըեան .		1
Արապետ Երկաթագործ Մակարիստուեան .		1
Երիդոր աղաս Կոստանդեան , Իզմիր .		4
Ռուկաս Դ . Պալդաղարեան . . . . .		2

բաժին 56  
Ամենմէկ բաժինը 25 դուրսուշեն կընէ ընդ ա-

(Ա)Այս յարդանինքար անձը ամէն բարեկաստէն առթիւ իւր զցասիրական օգնութիւնը և չորհեղը պակաս ցնէր Մանկայի ցազգի բնակչաց վշարէն . որոնց մասին երախտագիտութիւնը առաջարակա յայտնելով այսօք, անմնց սրտին զգացմանցը արձան միայն եղած կըլլամք :

## CONTINUATION

Հայուսնեա , 31 Հոկտեմբերի

ետևեալ դիմերով, բանուած ու դիսորվ՝ 350  
ուրուչի խանթարը, կանանց և ձերմակը՝ 250  
ուրուշի, թէպէտե աֆինն շատ չկայ, բայց և  
ցնակի և մեծ հանդարտութեան մէջ կըդանուի,  
դիմր իջաւ, անցած շաք թու Յ կողով (սէ փէթ)  
աճառուեցաւ 98 զուրուչ չէքին (250 տիրէմը.)  
ակ երեքշարթի օրը 2 կողովես ծախուեցաւ 95  
ուրուչի և կըսեմք թէ Քարտհիսարի մէջ 100 զու-  
ռչի ծախու կառնեն չէքին, որուն արժէքը ա-  
էն ծախքալը 110—112 զուրուչ կըհասնի բազա-  
նա մէջ ըսելէ որ շատ վեաս կընէ : Բաւական  
է հրի կայ, որ շարտնակարգար կըծախուի 20—  
30% զուրուչի հօխան : Այս տարուան փալամու-  
ի հունձը խիստ քիչէ և անձրեներէն վեասե-  
աւ, վասնորոյ կըյուսացուիթէ այսուհետեւ ա-  
կ գիներով պիսի ծախուի : Թէրեսու տեսակ  
ասուական ապրանքը 90 զուրուչ խանթարը

լում՝ կը գտնուի. Ենդ զեյս տեսակէն նոր վաճառ-  
ում՝ մը չեղաւ. վերջի գիները 57—58 դուրուշ  
են. Ենցած շաբթօնքնէ ՚ի վեր 500 հակի շափ-  
սիլըի տորոն ծախուեցաւ 205—210 դուրուշի  
անթարը. Եյծի բուրդը (թիֆթիք) դիւրավա-  
սու է. բանուած Ենդ զեյս տեսակին այս օրուան-  
ոժողութիւնը՝ 30 դուրուշէ չեքին (2 օխան).  
որմիր և ձերմակը՝ 18 դուրուշէ. իսկ չենկէ լլի-  
ուած տեսակը բանուածը՝ 20 դուրուշ կարծէ  
քին. Պատուակին մեղամոմը զիւրավաճառ է  
35—940 դուրուշի խանթարը. Եւաջի տեսակի  
ոկամոնին՝ (մահմուգիէ) 230 դուրուշ կարծէ հօ-  
ան. Երկրորդ տեսակը՝ 160—165 դուրուշ՝ Են-  
ած շաբթօնք հինգ քուրձ Պիրուսայի մետաքս  
սինուեցաւ 126 դուրուշի հօխան. Պարեամոն-

ի մետաքս խրառքքը զայ, և գլուխ 128-130  
լրուշէ հօփան . Չամիչները ընդհանրապէս  
սնդարտութեան մէջ են, և միայն Առավանդնա  
ուած անկուտ չամիչը կուզուի . որուն գինը՝  
արապուրունի մէջ 257½ զուրուշի որոշուեցաւ

Խանթարը : Ալշեալ զիւղաբաղարին ընտրուած  
(էլլէմէ) կարմիր չամփչին զինն ալ 102 զուրուց  
սրոշուեցաւ : Ուրլախի կարմիր չամփչին արժեքը՝ շնորհուած տեսակինը՝ յօւրուց է խանթարը . ընտրուած տեսակինը՝ յօւրուց է խանթարը : Ելորնի և Խզմիրի կարմիր չամփչինը էլլէ չմնաց . խանթարը : Ալշեէի կարմիր չամփչինը գինը իւլիս բարձր սրոշուելուն համար այսինքն՝ 118½ զուրուց, ամեննեին ծախու առնող մը չեղաւ : Երմանիքը հանդարտութեան մէջնէ լուրովպայէն եկած անցածող լրոց պատճառաւը, ցորենը 18-21 զուրուցի կըծախուի քիլէն քաղաքիս մէ ջ. քշուելու համար . գարին գիւրասալման է 8½-9½ զուրուցի : Կոստանդնուպօլիսէն կըդրէն թէ արմանեաց շատ պահեաստ (աէ փօղիթօ) ջլոյ . և այս պատճառաւը երե ելի առեւտուը մը ես է զած չէ յիշեալ մացրաբաղարին մէ ջ. ուրտեղի գիները հետեւալները են . բայց առանց ծախու առնողի : Ազգի կարծր ցորեն՝ 21½-23 զուրուց քիլէն . Պետրապիտիյնը՝ 20³/₄-21³/₄ . Շումէլիինը՝ 18½-19½ . Շումէլիի կախուղ ցորենը՝ 16½-18½ պարախիլինը՝ 14-16 . Մորացորենը՝ 14-16 . Հաճարը (չաւտար) 13-14½ . Վարսակը՝ (իւլաֆ) 8-9½ . Բամկակիւղին արուեստակերտուած խիստ քիչ կայ . և նաւը չհասած կըվճարուի պատրաստ գրամուշ . խիշը խաները առհասարակ հանդարտութեան մէ յէն :

କବିତା-ଶର୍ମ

Ալլունի հրամանաւ. Կատանդնուովը լիսէն երկու բժիշկ եւս  
աղքատ հիւանդները ձրիագար խնամելու համար : Այս բժիշ-  
կները Պաշօթուրափառ վիրաբոյժ համբ Խոսքին խանութը պիտի  
գտնուին ամեն երկուշաբթի և հինգշաբթի օրերը կեսօրէն եղող-  
եւ հարկաւոր եղած խնամքը պիտի ամանին աղքատոց :

ՃԱՆՈԹԱԿԹԱԿՆ

Այս լրացիքը երկաւ շաբաթը մնական՝ մը՝ ուրբաթ օրը կը հրապարակուի : Տարեկան գինը 120 զտուաչէ կոսիկի վարելը՝ ոլ որ կուզել կնայ սոսրոցքուիլ . Կաֆի՞ Արշակուաց Շաբաթունն զրաբունը . խել ուրիշ քաղաքաց համար՝ ահա կը շա-

ասեմբելք պատրիս յարգի գրածակալուց անուանիքը , որը են .  
Կաստանդնուպօլիս՝ Պատրիարքարանի գրագիր Պէրգեւեան  
պատուելի պրոռն Աւետիս :

պատասխան Յանիկ ազգ Ս. Սուրբառեան :  
Թմբեան Գրիգոր ազգ Արելեան :  
Կայրին Յօհաննես ազգ Յանիկձանեան :  
Օւենաց առանձնանախ աէս Գևորգ աւագ Քահանան :

Դաստիք Հերմանական Վարդապետոց ալոր Դաւ-  
Կալվածա՝ պարսկ Փ. Ա. Գևորգեան :

Մատուցա պարսկաց Ամբ և ընկերը :

Մինկափոր պարսկաց Արգոր և Սուեֆոնսո :

Հրապարակիչ և ահբ լուսաբին  
Պատմական Պատմական Պատմական :